

են. վերանորոգութեան ձեռնարկ մը եղած է: Բայց Պալատիկոններուն նախանձանկերութիւնը անտարակոյս պէտք է համեմատել իրենց զբաղման կարողութեան հետ: Հին, ինչպէս ուրիշ տեղեր, անոնք կը ճշդէին իրենց գործը՝ համառօտելով համեմատութիւնները, և կը վերսկսէին ինչ որ ժամանակը և անցեալի մարդերը թողած էին: Անոնց անհետանալէն յետոյ, իրենց գործը, աւերիչներէն խնայուած, նոյն իսկ որոշ չափով իսլամական նախապաշարու մով պաշտպանուած, կանգուն մնացած է: Ամուստի գիւղի ներկայ շէյխին խիստ պարզ խօսքերուն համաձայն՝ եկեղեցին աւելի կամ նըւազ անապարտ մնացած է մինչև վերջին դարու սկիզբը: Շէյխը կը սիրէր պատմել անոնց որ իր առջև կը հիանային տակաւին տեսանելի եղած գեղեցիկ փլատակներուն վրայ թէ՛ ինչպէս ան է այժմ անցելոյն նուրբ ստուերը: Ան կ'ըսէր թէ իր մեծ հօրը ժամանակ շէյքը կը պահէր իր կամարը, իր նկարները եւ քանդակեալ պատուէրները գիւղին պարծանքն էին: Բարի մեծ հայրը նոյն իսկ կը պարծենար թէ իր տղայութեան ժամանակ գտած էր օր մը քրիւ (corniche) կտոր մը եւ ծախած էր օտարականի մը: Երկրին մէջ փոթորիկ մը տեղի ունեցած էր ու կայծակ ինկած եկեղեցին վրայ ջայթայած էր կամարը եւ ճեղքած պատերը. եւ հուսկ ապա մարդոց ազահութիւնը աւարտած էր աւերումը, մինչեւ այն օրը՝ երբ նւթերու դուրս հանուիլը և ձմրան խիստ անձրևներուն բլուրին զաւիպարէն հողերուն դուրս թափուիլը թաղեցին պատկառելի շէյքին մարդը հիմերը սողէ և փլատակի պատանքի մէջ, որուն վրայ քիչ յառակ էր խօսէր տեղւոյն ճարտարագետը՝ թէ այժմու աշխատանքները տակաւին մարդշուքեամբ չեն անջատած (տե՛ս Revue Biblique, 1903, էջ 586-594, համառօտուած յօդուածագրէն, P. V.):

Յիշատակելի են նաեւ պատմական աւազանները Խուրպիթ Թեհուայի (S. W. P. Mem. III), Պէյք Աուուայիի (տե՛ս նոյնը), Բեհաբէի (տե՛ս P. E. F. 1902, էջ 233), Խուրպիթ Ջաֆաիայի (տե՛ս Revue Biblique, 1892), Մալեբաբաիայի եկեղեցիներուն (Revue Biblique, 1896): Այս վերջին պատմական երեք աւազանները գտնուած են Բեթղեմ հէմի հարաւակողմի անբեալ եկեղեցիներու մէջ, իսկ մնացեալ երկուքը՝ Յոպպէի հարաւը, Տէյր Ապանի մօտ: (Վ.Երջ)

Հ Ա Յ - Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Ե Մ



Բ. — ԱՐԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆ

10. — ՄՈՒԱԶԱՍԻԿ. — 1006 թուականին, Վասիլ կայսեր ժամանակ, Մուզապի կը պատահի. — Մանօթ է թէ տոմարական հաշուով Ջատիկը կը տօնուի գարնան գիշերահաւասարի լուսնի լրման յաջորդ կիւրակին, միայն թէ՛ որովհետեւ լուսնի լրման հաշիւին մէջ մենք էստ Աղեքսանդրացիի հաշուելու կերպին կը հետեւինք և Յոյները Իրիոն Բիւզանդացիի կերպին, եւ այդ երկու կերպերուն միջև եղած նուրբ տարբերութեան մը հետեւանքով՝ լուսնի լրումը մինչ ըստ Իրիոնեանին 532 տարուան ընթացքին չորս անգամ Ապրիլ 5ի շաբաթ Իրիկիադէմին տեղի կ'ունենար, և հետևաբար յաջորդ օրը, Ապրիլ 6ի կիրակին հնար կ'ըլլար Ջատիկը տօնել, ըստ էասեսանին՝ լուսնի այդ լրումը կիրակի օր միայն կը պատահէր. հետևաբար, Ջատիկն այ, ըստ մեզ, հարկ կ'ըլլար յաջորդ կիրակիին, Ապրիլ 13ին տօնել: Այսինքն յառակ կուզար Մուզապիի հարցը, այսինքն երկուստեք իրարու Ջատիկ «ծուռ», սխալ, կողելու ընթացքը, որ մասնաւորապէս Երուսաղէմի մէջ տեղի կուտար հայ-յոյն վէճերու, և նոյն իսկ արևելահեղուքեանց: Այդպէս պատահած էր քանիցս. նախ 570ին, ապա 665ին, 750ին, յետոյ, 247 տարիներու ընդմիջումէ մը վերջ, 1006ին. այդ թուականին այս պատճառաւ, Յոյները շաբաթ մը առակ կը տօնեն հայերէն եւ անոնց հետևորդներէն (Ղպտի, Ասորի և Հապէշ): Եւ կը պատմուի թէ Ս. Գերեզմանի կանթեղները չեն վառուիլ այդ տարին. և, ըստ Մատթէոս Ուռհայեցիին (էջ 52), Մահմետականները տեսնելով քրիստոնեաներու խռովութիւններն ու կոխները, և հրաշալի լոյսի պատմութիւնը առասպել համարելով՝ զայրացած սուրէ կ'անցնեն Տաճարին մէջ հաւաքուած 10,000 քրիստոնեաները, սրոնց ոսկորները Երուսաղէմի արևմուտքը քարայրներու մէջ կը թաղեն, որ կը կուռէր Մակկանց Երուսաղէմի իսլամաց գերեզմաննոցն է, ուր

ՄԿՐՏԻՉ ԱՐԲԵՊՍ. ԱՂԱՆՈՒՄԻՍԻ

Արքունի Մամուլայի անունով եկեղեցի կար, սակայն անունը Մա-Միլո բառէն կուգայ, որ կը նշանակէ Միլլոյի ջուրերը: Այսօր քրիստոնեաներու նշխարներուն տեղը յայտնի չէ:

Հոս էին հայոց վանքերէն միոյն աւերակները, ուր, կ'ըսէ Աստուածատուր եպիսկոպոս Յովհաննէսեանց, իր Պատմութեան մէջ, «մեր ժամանակ հայերէն արձանագրութիւններ գտնուեցան Արեւելից Սարգիս Վրդի-ի անունով, զոր Յոյները ջնջեցին, երբ քաղաքին կառավարիչը անոր քարերը տանել տուաւ նոր կրպակներու շինութեան գործածուելու համար»:

11. — Այս դժոյզակ ժամանակին Ս. Յակոբի հայոց միաբանութեան պետն էր Արդէն պատրիարքը, որ ականատես կ'ըլլար Ս. Գերեզմանի կործանման, և սիրտը կարգվէր խոցուած կը մորմոքէր որ առաջին խալիֆաներու հրովարտակները օգուտ չէին ընեն, ու կ'ազօթէր որ Տէրը այցելէր իր Ս. Եկեղեցիին:

Արդէն պատրիարքին ժամանակակից է նաև Մեսրոպ եպիսկոպոս, որուն անունով հրովարտակ մը կայ, ըստ արար պատմիչին, ուր կ'ըսուի. «Հրամայեցինք Մեսրոպ եպիսկոպոսին՝ արքեպիսկոպոս ըլլալ երուրադմի հայոց վրայ, պատուով վերարկու հացուցիլնք անոր, և զայն վերատեսուչ կարգեցինք անոնց բոլոր կալուածներուն վրայ, և իրմէ ու իր վանքերէն ամէն նեղութիւն վերցուցինք, ո՛չ ոք թող համարձակի վանքերէն ձէթ, մօմ և ուրիշ բան պահանջել, և եթէ մէկը յանդգնի մեր հրամանին հակառակ շարժիլ՝ պիտի պատճուի արգելուած է յանիրաւի ծանրանալ վանքերուն վրայ՝ նորանոր տուրքեր սահմանել կամ անեցնել, անիրաւութիւններ ու զրկանքներ ընել: Ըստ իրենց կամքին թող փակեն ու բանան վանքին գուռը՝ երբ որ ուզեն, և թող ոչ ոք հակառակի ատոր: Որչափ ատեն որ վանքին միաբանները ուզեն՝ Մեսրոպ եպիսկոպոսն իրենց վրայ տէր և իշխող թող ըլլայ, և երբ որ չուզեն զայն, իշխանութենէն վար առնեն իրենց ազատ ընտրութեամբ և իրենց վաղեմի սովորութեան համաձայն: Ո՛չ ոք թող հակառակի այս հրովարտակին: Տրուած 1015ին: (Պատմ. Երուսաղէմի Աստուածատուր Յպս.

Յովհաննէսեանց, էջ 123): — Սուլայնեանց չունի այս հրովարտակը իր պատմութեան մէջ:

12. — Հակառակ որ Ս. Երկիրը տագնապալից ու վտանգաւոր երցութիւն մ'ունէր՝ քայքայուած ուխտաւորները չէին դադարի բացելէ Յիսուսի սնորհակալան սրատեղիները, որոնց կարօտով կը մաշէին, և գունդագունդ ուխտի կուգային Արեւելէն ու Արեւմուտքէն:

Արեւելէն ուխտի եկողներուն մէջ լուսաւոր աստղերու պէս կը փայլին երկու հայ սրբակեաց ճգնաւորներ, Ս. Մակար և Ս. Սիմէոն, որոնք Հայ Եկեղեցոյ պարծանքներն են: Կ'արժէ տալ անոնց հակիրճ պատմութիւնը. —

Ա. — Ս. Մակար Միքայէլ անունով պնտական իշխանի մը զաւակն էր, առաքելի վարքով և ուսումնասէնչ. հաւանաբար Անտիոքցի, ուր Ս. Մակար մեծանուն եպիսկոպոսին քով դաստիարակուեցաւ, և անոր վախճանուէն յետոյ անոր անունն ու աթոռը ժառանգեց իր սրբակեաց արժանիքովը: Ան բժշկութեան շնորհք ալ կ'ընդունի, ու ժամանակ մը վերջ խոյս տալով իրեն եղած պատիւներէն՝ քանի մը ազգակիցներով Ս. Տեղեաց ուխտի կուգայ. կը քարոզէ Հրեաներուն ու Սարակիւնոսներուն. գլխաւոր անոնց յեզուն, ինչպէս նաև Յունարէն և Ասորերէն. ոչ-քրիստոնեաներէն շատերը ճշմարիտ հաւատքին կը դարձնէ, թէ և սաստիկ բրածեծ կ'ըլլայ ու կը բանտարկուի, սակայն հրաշքով կ'ազատի բանտէն: Անտիոքէն, իր ժողովուրդէն կուգան զինքը ետ իր աթոռը հրաւրելու, սակայն կը մերժէ: Երկու անգամ կ'այցելէ Ս. Երկիրը: Ապա կ'երթայ Գերմանիա, ամենուրեք քարոզելով սիրոյ և անմահ կեանքի աւետարանը: Կը հասնի Գանդա քաղաքը, որ ժանտախտէն կը տառապէր, շատերը կը բժշկէ, սակայն ինքն ալ կը վարակուի ու կը մեռնի 1012ին, և ըստ իր հաւատումին, իր մահէն վերջ ժանտախտը կը դադարի: Իր մարմինը կ'ամփոփուի Բաւոնի մենաստանին մէջ:

Բ. — Ս. Սիմէոն Ս. Մակարի պէս սրբակեաց վանական մըն էր ու մեծ քարոզիչ. ազնուական զօրավարի մը զաւակը:

ծնողքը կ'ամուսնանայնեն զինքը, սակայն առանց ամուսնական առաջատու մտնելու՝ կը հեռանայ Արշարունեաց երկիրը. Ս. Բարսեղի վանական կարգը կը մտնէ, ապա երկու աշակերտներով կ'առանձնանայ Երասխի ձորը: Ստաբարծն ճգնութեամբ կ'ապրի և հրաշագործութիւններ կ'ընէ, խոյս տալով համբաւէ ու պատիւէ՝ Երուսաղէմ կու գայ: Արսէն պատրիարք սիրով կ'ընդունի զինքը, եւ անով կը մխրթարուի. բայց Սիմէոն երկու տարիէն կը հեռանայ փառք և պատիւէ, և Արեմուտք կը մեկնի. Արսէն պատրիարք կը ցաւի անկէ զրկուելուն համար, շրջաբերական թուղթ կը գրէ Եւրոպայի իշխաններուն, թուղթ մըն ալ Սիմէոնին կը յանձնէ, որ Հռոմ կ'երթայ: Արսէն պատրիարքի թուղթին մէջ կ'ըսուի՝ յէ Ինքր. Ս. Գեորգիանցի պահապանն ե կ պաշտիարք Երուսաղէմի: Ս. Սիմէոն Բենետիկոսն պապին կը ներկայանայ, որ կը քննէ ու փորձի կ'ենթարկէ անոր հաւատքն ու Հայ Եկեղեցոյ ուղղափառ դաւանանքը, և կը հիանայ անոր սրբակեաց վարքին ու շնորհքին և Հայ Եկեղեցոյ ուղղափառութեան վրայ: Ս. Սիմէոն բզլուծութիւններ կ'ընէ Հռոմի մէջ, և մեծ հրաշագործ սուրբի մը համբաւին կ'արժանանայ, բայց չուտով խոյս կուտայ խուժանէն և կ'երթայ շրջելու Անգղիա, Սպանիա ու Իտալիա, ամենուրեք քարոզելով և բժշկութիւններ ընելով: Կրկին Իտալիա կը վերադառնայ եւ Մանդուա քաղաքի մենաստաններէն մին կը մտնէ, ուր իր մայրնի լեզուով ժամերգութիւն կ'ընէ: Կը վախճանի 1016ին, եւ հոն կը թաղուի: Բենետիկոսն պապի հըրամանով սուրբերուն կարգը կը դասուի. որուն յիշատակին մատուռներ որ սեղաններ կը շինուին, և մինչև այժմ կը օժտուի իր յիշատակը: — Լատին եկեղեցին իրրեւ կաթողիկ կ'ընդունի այս երկուքն ալ, սակայն անոնք ճշմարիտ քրիստոնեայ սուրբեր են և Հայ Եկեղեցոյ հարպատ դասակներն ու փառքերը:

13.— ԺԱՐԳ զարու սկիզբները ամենէն կարեւոր խնդիրն էր աշխարհի կատարածի կամ վախճանի գուշակութիւնը, այն է հաւ զարածիայ սխալ վարդապետութիւնը, ըստ որում Քրիստոսի 1000 թուականին Աստուածորդին պիտի երևէր և վերջին դա-

տաստանը տեղի պիտի ունենար Ս. Քաղաքին մէջ. ուստի ամէն ոք կը ջանար հոն փութալ, ուխտաւորներու հսկայ բազմութիւն մը լեցուցած էր Սուրբ Քաղաքին փոշոցները, հարուստ իշխաններու և բարեպաշտ ուխտաւորներու հետ նաև աղքատ և սինլքոր մարդիկ կը շրջէին Երուսաղէմի փողոցները: Կարծես թէ այս արժուար իր օգուտն ալ ունեցաւ Ս. Երկրի վանքերուն համար, հարուստ եւ մեծափարթամ իշխաններ իրենց գանձէն աւատ նուէրներ կը բարխէին սրբավայրերուն, անոնց նորոգութեան համար՝ սարսափած վերջին դատաստանի տանձանքներէն, կը յուսային անոնց փոխարէն երկնային վարձատրութիւն ստանալ:

Մինչ այդ, Եգիպտոսի և Պաղտատի իշխանները կը գուռէին Ս. Երկիրը իրարէն ձեռքէն յափշտակելու համար: Իսկ 1021ին Սկիւթացիք հիւսիսէն հեղեղի պէս կը թափին Հայաստանի վրայ, կը տիրեն Պարսկաստանի, ուր Սելճուկի թոռը Տուզըրի մահմետականութիւն կ'ընդունի ու Պարսիք թագաւորութիւնը կը վերակազմէ, և իր սուրը կը հասցնէ մինչև Ս. Երկիրը, մինչև անգին, Կ. Պոլիս, յոյն կայսրերը բուզանդական սին վէճերով զբաղած էին:

14.— ԺԱ. զարու Հայ Երուսաղէմի պատմութեան փայլ մը կուտայ Գիրգոր վկայասէր կաթողիկոս, որ մեծ փափաք ունէր այցելելու Ս. Երկիրը, ինչպէս նաև Եգիպտոս, ու սուրբերու վկայարանութիւնները հաւաքել: Կ. Պոլիս այցելելէ յետոյ՝ ճամբայ կ'ելլէ զէպի Երուսաղէմ, սակայն, ծովուն կ'ակնոծութեան հետևանքով, փոխանակ Յովպակի նաւահանգիստը իրթալու՝ նաւը կը քուրի գէպի Աղեքսանդրիայ, ուր մեծ պատուով կ'ընդունուի և ժամանակ մը կը մնայ հոն և Եգիպտոսի անապատականներու վկայարանութիւնները կը հաւաքէ. իր քրոնորդին Գիրգոր եպիսկոպոսը փոխանորդ կը կարգէ իրեն և ճամբայ կ'ելլէ: Թէեւ չի յիշուի անոր Ս. Քաղաք այցը, սակայն կարելի է ըմբռնել որ առանց Երուսաղէմ հանգրիպելու, ուր երթալու համար ճամբայ ելած էր, վերադարձած ըլլայ իր աթոռը: Արեմուտք երթալու ակնարկութիւնը՝ Կիրակոս պատմիչ սխալմամբ Հռոմ կը հասկնայ, Ուուսայցիքի Հռոմը

(Կ. Պոլիս) Հովոմ գրեթով, և գոր շ. Մ. Չամ-
չեան իբրև իրողութիւն կ'ընդունի՝ ի նը-
պաստ կաթողիկոսութեան:

Անշուշտ, Երուսաղէմի Ս. Յակոբեանց
միաբանութեան մէջ մեծ որդերութիւն յա-
ռաջ բերաւ Վկայասէրի նման սրբափայլ և
քաջ հայրապետի մը ներկայութիւնը, ու-
րան մասին, դժբախտաբար պատմական
տուեալները չունինք:

15. — Ուե՛հՏԱԻՈՐՈՒԹԻՒՆ. — Այս շքը-
լանին Ս. Երկիր քրիստոնեաները չարաչար
հալածանքներու և կեղծքուճերու կ'ենը-
թարկուէին՝ արաքներու, սե՛նճուքեան թուր-
քերու և Պարակլիստոնեի ունկթութեան
առարկայ ըլլալով: սակայն ուխտաւորու-
թիւնը չէր դադրեր՝ հակառակ այս բոլոր
խժժութիւններուն. Հայաստանէն և ուրիշ
երկիրներէ գունդադուռնոց կուգային բարե-
պաշտները բազմաթիւ և տաժանակիր
ճամբորդութեամբ. յաճախ աւազակներու
ձեռքը կ'իյնային ու կողոպտուելէ վերջ՝
երբ Ս. Քաղաքի պարիսպի դուռներուն կը
հասնէին՝ զանոնք օրոց կը գտնէին իրենց
առջև, և չէին կրնար ներս մտնել՝ մինչև
որ անձրուի մէկական ոսկի տուրքը չձճա-
րէին, իսկ չըքաւորները պարիսպին քով
թափառելով՝ անօթութիւնէ կը հրձէին ու
կը մեռնէին, շատ անգամ ալ բունմասն կ'ըլ-
լային, առանց իրենց նուիրական ուխտը
կատարելու:

Եկեղեցիներու մէջ քրիստոնեաները ա-
զատ չէին իրենց պաշտամունքը կատարե-
լու. ծեծ, կողոպուտ և խռտանդում ան-
պակաս էին: Անկարելի է առանց արցունք-
քի նկարագրել հաւատացեալներու քաշած
չարչարանքները:

Երբ ուխտաւորները իրենց հայրենիք
կը վերադառնային, լալով ու արցունքով
կը պատմէին Երուսաղէմի եկեղեցիին տա-
ռապանքները, իբրև ականատեսներ, որ կը
մորմոքեցնէր հաւատացեալներու սիրտը, և
կը մղէր զիրենք գալու և Ս. Երկիրը ա-
զատելու: Եւ արդարև Եւրոպայէն, Պետրոս
անապատականի քարոզութեամբ, ԺԱ. դա-
րու վերջերը խաչակիրները եկան ու գրաւե-
ցին Ս. Երկիրը մահմետականներու ձեռքէն:

16. — ԱՄՓՈՓՈՒՄ. — Ա. — Ջանա-
ցինք, որչափ կարելի է, հակիրճ գիծերով,

ներկայացնել արարական շքլանին Հայ Ե-
րուսաղէմի պատմութիւնը. տուինք ժա-
մանակի քաղաքական կացութիւնը, նշա-
նաւոր դէմքերը իրենց սեղմ նկարագրով,
երեք նշանաւոր պատրիարքներու — Ար-
բահամի, Գրիգոր Եղեմացիի և Աբսէնի մա-
սին համատուտ տեղեկութիւններ:

Թ. — ԺԱ. դարը Բագրատունեաց թա-
գաւորութեան շքլանն է, ցաւալի է որ ո՛չ
մէկ յիշատակութիւն ունինք անոնց մեծա-
գործութեանց մասին՝ Ս. Երկրի մէջ, և ա-
նոնց օժանդակութեան՝ վանքերու վերա-
շինութեան համար, սակայն կարելի չէ որ
անոնք սատարած չըլլան Ս. Երկրի հայ
վանքերու և Ս. Յակոբի միաբանութեան,
ուխտաւորութեամբ և իրենց առատածնոն
նուէրներով:

Բ. — Ս. Աթոռոյ միաբանական ներ-
քին կեանքի, տնտեսական վիճակի և վար-
չութեան մասին՝ ոչինչ ունինք իբրև ծա-
նօթութիւն, պատմութիւնը կը զլանայ մե-
ղի որ և է տեղեկութիւն: Սակայն, եթէ
վաւերական է Աբրահամ վարդապետի ճամ-
բորդութիւնը 40 վանականներով ի Մեքքէ,
եթէ անոր արուած ապահովագրին մէջ յիշ-
ուած բոլոր սրբապաշտներն ու վանքերը հա-
յոց սեպականութիւնն էին՝ պետք է հե-
տեցնել ուրեմն՝ թէ կազմակերպեալ վա-
նական միաբանութիւններ կային՝ այդ վան-
քերն ու սրբատեղիները պահպանելու հա-
մար, որոնց մէջ բաւական թիւով ձեռա-
գիրներ ընդօրինակուած են վանականներու
ձեռքով, թէ և մեր ձեռքը հասածները Ժ.
դարէն անդին չեն անցնիր:

Աբրահամ պատրիարքին արուած հը-
րովարտակին մէջ կը յիշուին հայոց ունե-
ցած կալուածներն ու արեւոր, ինչ որ կը
նշանակէ թէ այդ յայտ ժամանակներէն սկսեալ
Ս. Յակոբ ունեցած է արգիւնաբեր անշարժ
կալուածներ, սակայն եկամտաւոր զլխաւոր,
չըսելու համար միակ՝ աղբիւրը ուխտաւո-
րութիւնն էր:

Վարչական տեսակէտով՝ դժուար թէ
այդ վանքի մասնաճիւղեր կանոնաւոր ժո-
ղովական և տնտեսական կազմակերպու-
թիւններ եղած ըլլան, այլ վանքերու տե-
տուչներ և վանահայրեր, որոնց պարտա-
կանութիւնն էր յամենայնի հնազանդիլ Ս.
Յակոբի պետին կամ պատրիարքին:

Գ. — Հայ միաբանութեան յարաբերութիւնը իշխող խլամ կառավարութեան հետ եղած է, ինչպէս միշտ, օրինական հնազանդութիւն և քաղաքական կատարեալ հպատակութիւն, վասնչիւ հաշիւը Ս. Երկրին մէջ ո՛չ մէկ քաղաքական տեսակից կամ նպատակ կը հետապնդէին, ինչպէս մինչև ցայսօր, այլ իրենց միակ նպատակն էր պայծառ պահել Ս. Տեղիքը և անխափան կատարել իրենց կրօնական պաշտամունքները։ Յունաց պէս զօրաւոր թագաւորութիւն մը չունէին, որ մերթ ընդ մերթ կը տիրէր Ս. Երկրին եւ Յունաց դիրքը կը զօրացնէր քաղաքականապէս։ Հայերը խոհեմ էին այդ տեսակէտով հնազանդութիւն ցուցնելու տիրող իշխանութեան, կը բաւէր միայն որ ազատ ըլլային իրենց հասարակ խոտովանութեան ու սուրբ պաշտամունքներու կատարման մէջ։ Ասոր համար աւելի վստահութիւն կը վայելէին քան ուրիշները, եւ շնորհքներու կ'արժանանային, ինչպէս կը վկայեն իրենց շնորհուած ապահովագրերն ու հրովարանները։

Դ. — Միւս քրիստոնեայ ազգերու հետ ալ հայոց յարաբերութիւնը բարեկամական էր ու սիրայլեր, հինէն ի վեր. ինչպէս կը յիշուի Մուհամմէտի հրովարտակին մէջ, Դպտի, Հապէշ և Ասորի եկեղեցիները Հայոց հետեւակներն եղած են Ս. Երկրին մէջ, և սրբալայիբրուս մէջ վայելած են Հայոց պաշտպանութիւնն ու հովանին։ Իսկ բիւզանդական մեծ եկեղեցիին հետ Հայ եկեղեցւոյ յարաբերութիւնը շատ լաւ չէ եղած միշտ, քանի որ Յոն Սկեղեցիին յետք իբ կայսերապաշտպան զօրութեան՝ կ'ուզէր իրեն ենթարկել միւսները։ Յարութեան տօնին, Մուսուլի խնդիրը և կուրը կը ցուցնէ այդ սպին։ Բիւզանդական տիրապետութեան շրջանին՝ Հայ եկեղեցիին ստիպուած էր յաճախ գլուխ խառարել Յոն եկեղեցիին, սակայն, արարական շրջանին՝ գտաւ իր անկախութիւնը և իր դիրքը զօրացուց՝ վայելելով արար խալիֆաներու պաշտպանութիւնը։

Ե. — Ս. Տեղեաց մէջ Հայոց դիրքը շատ կը զօրանայ արաբական շրջանին, եթէ վաւերական է Աբրահամ պատրիարքին տրուած ապահովագրի պատճէնը, հայ միւս-

բանութիւնը գերազանց և փառաւոր դիրք մը կը գրաւէր սրբալայիբրու մէջ, անոր մէջ իբրև հայոց սեպականութիւն կը յիշուին գրեթէ բոլոր կարեր որ տնօրինական սրբատեղիները. — Ս. Գիւրգմանը, Ս. Յարութեան Տաճարի բոլոր մասերը, Գողգոթան, Համբարձման լիւրը, Բեթղեհէմի Ս. Մննդեան եկեղեցին, և մինչև Ասմարիոյ վանքը։

Անաստաս Վրդ. ի յիշած Դ. Դարուն շինուած 72 վանքերէն շատերը անշուշտ սուրբալի կանգուն կը մնային մինչև արաբական շրջանը, երբ ինքը գրի կ'առնէր զանոնք։ Սրտնի բարձունքին վրայ Ս. Յակոբի գրաւած պատկառելի դիրքը պատմական անհերքելի փաստ մըն է հայոց ունեցած մեծ ու նախանձելի իրաւունքներուն Ս. Քաղաքին մէջ։

Զ. — Ս. Յակոբի միաբանութեան կըրթական վիճակի մասին գրեթէ ոչինչ բերած է մեզի ժամանակին պատմութիւնը՝ կարծես տեղեկութիւն, միայն Մուհամմէտի ապահովագրին մէջ կը յիշուին ի միջի այլոց Ամնոնց տուի ... բոլոր իրենց վանքերը, եկեղեցիները, դպրոցները, կալուածներն ու արտերը։ Որքէ կը հետեւի թէ մէկէ աւելի դպրոցներ ունէին հայեր, բայց թէ ինչ տեսակ դպրոցներ էին անոնք, ո՛րքան աշակերտութիւն ունէին, և ինչ ծրագրի վերայ հիմնուած էին, ոչինչ գիտնեք. դժուար թէ կանոնաւոր և կրթական խնամեալ ծըրագրի ունեցող դպրոցներ ըլլային, այլ հաւանաբար վաղնական պղտի վարժոցներ, ուր վանականներ կը պատրաստուէին, եւ կամ աւելի վաղեմի գրութեամբ՝ փոքրաւորներ կամ մանուկներ, առ ոտս վարդապետին կամ հաշակերտէին և վարժուելով միւսքան կ'ըլլային։ Թէև Արուսաղէմի Թաղամանչալանց դպրոցը հինէն կը յիշուի, ինչ որ պատրաստուած եւ լեզուազէտ թարգմանիչ վարդապետներու փառանգ մը կ'ենթարկէ։

Է. — Գալով հայ գաղութին եւ ուխտաւորութեան, առաջինի մասին ոչինչ ունինք բնութիւք, քանի որ պատմութիւնը բուրբովին կը լռէ այդ մասին, հայկական մեծ գաղութ մը կարելի չէ ենթադրել, թէև Օմարի զինուորներու եւ այլի պատմու-

թիւնը կը ցուցնէ թէ կալուած ունեցող հայեր կային. հաւանաբար Ս. Յակոբի սեպհակահանութիւնն էր: Աւելի վաճաքերու շուրջը ոպասաւորներու և մշակներու ընտանիքներ կրնային ըլլալ, և Ուխտաւորներ, որ կը թուէին թէ բողոքական էին, և ամէն տարի կը նորոգուէին: Շատեր երկար տառն կը մընային Ս. Ներկիրը, կը շրջէին բոլոր նուիրական սրբավայրերը, և ոմանք վաճաքերը կը

մտնէին ու կրօնաւորի սքեմ կը հազնէին: Առանց ուխտաւորութեան հայ վաճաքերը անշուք պիտի մնային և միաբանութիւնները անտեսապէս եւ թուապէս պիտի տկարանային. ուխտաւորութիւն է որ իր առատ նուէրներովը պահած է վաճաքերն ու սրբավայրերը, որոնք եղած են ու կը մնան միշտ Հայ երուսակէտի պատմութեան առանցքն ու նպատակը: (Վեղջ)

ՍՒՈՆ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱԿԵՐԱԳԻՐՆԵՐ ՊԷՆՐԱՄ ԷՆ ԷՐՄԵՆԻՒ ՄԱՍԻՆ

Պ.

Նախորդ յօդուածներով ամբողջական թարգմանութիւնը տուած էի պատմական երեք կտոր վաւերագրիւններու, որոնց պարունակութեանն կը պարզուէր, թէ զինական անյաշողութեան հետեւանքով վէզիւրութեան պաշտօնը ձգելէ ետք՝ Պէհրամ էլ էրմէնի իր հայկական զօրագունդերով պահ մը ապաստանած է Թէլլ Պաշիրի կողմերը և ապա Հաֆիզ իսլիմիայի հետ թղթակցելով յաշողած է ապահովութեան թուղթ և արտօնութիւն ձեռք բերել Եզրպատու վերադառնալու համար:

Պէհրամի պաշտօնակութեան յուզիչ պարագաները պատմագրող մէկէ անկէ մատենագիրներ կը վկայեն, թէ հայագրի վէզիւրին ձախողութեան պատճառ եղած է իր հակառակորդներուն և մրցակիցներուն կողմէ Գահրիէի մէջ պատրաստուած զաղտնի դաւադրութիւն մը, որու հիման վրայ ըմբոստ վալիսիշիի ղէմ մղուած ճակատամարտին մէջ Պէհրամի բանակին մահմետական զինուորները դասալիք եղած և թըշնամիին կողմը անցած են: Խնդիր է սակայն գրտնալ, թէ որո՞նք են եղած այս դաւադրութեան հեղինակները, կամ արդեօք Հաֆիզ իսլիմիան գործծն մասնակցութիւն ունեցած է լարուած դաւին մէջ: Միջնադարեան մեզի ծանօթ աղբիւրներ վճռական արտայայտութիւններ չեն ընէր

զժախտաբար այս մասին, այլ ճշմարտութեան սիրահար ընթերցողը կը ձգեն խաբափումի մէջ: Յարգ մութի մէջ մնացած այս խիստ կարեւոր կէտն է, ուրեմն, որ կը լուսաբանուի Սոբն էլ Աստայի մէջ տեղ գրուած 4րդ վաւերագրով մը, ուր պարզուած կը գտնենք միանգամայն յիշեալ դաւադրութեան տուն տուող շարժապիթները:

Խնդրի առարկայ վաւերագիրը Հաֆիզ իսլիմիայի կողմէ Սիկիլիոյ քրիստոնէայ թագաւորին ուղղուած պաշտօնագիր մըն է, որուն արարեբէն բնագիրը 6 մեծագիր էջեր կը գրուէ Գալաթաշանտի գործին մէջ և որով Եզրպատուի գահակար տեղեկութիւն կը հաղորդէ Սիկիլիոյ իր պաշտօնակցին՝ օրուան հրատապ հարցերուն և վարչական քանի մը կարգադրութիւններու մասին: Պատմական տեսակէտէն թերեւ օգտակար պիտի ըլլար ամբողջական թարգմանութիւնը տալ ակնարկուած վաւերագրին, բայց «Սիոն»ի սուղ էջերը անարժէք տեղեկութիւններով և միջնադարեան ճոռումբանութիւններով չխնդողելու մտանդութեամբ ստորեւ կը թարգմանեմ գրութեան այն հատուածը միայն, որ ուղղակի աղերս ունի մեզ հետաքրքրող նիւթին հետ: (Տե՛ս Սոբն էլ Աստա, հատ. Զ. էջ 458):

«Աստուծոյ ծառայ ու սիրելի և հաւատացեալներու հրամանատար Ապտէլ Մէճիտ Ապուլ Մէյնուն էլ Հաֆիզ Լիտիլիլլահ Իմամին (Խալիֆային) կողմէ

Առ արքան Սիկիլիոյ կղզոյն, Անքուսրիայի(1), Անթալիայի(1), Գըլլաւրիայի (Քա-

(1) Տպագրութեան կամ ընդօրինակութեան ս-ը խալիքը են ապահովարար Աճճուրիա կամ Աճճա-